

DAVID MAGIE

ՀՅՈՄԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ  
ՆՊԱՏԱԿԲ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՆԴԻԿՈՎԿԱՍԻ ՄԵԶ

Թարգմանեց

Հ. ԳԵՐԳԵՐԵԱՆ

(Արտաստուգուած Ապագայէն )



Փ Ա Բ Ի Զ

Գեղ. Տպարք Խ. Մարիկիս

"Imp. ARTISTIQUE" - 42, Rue de la Jonquière, Paris (17e)

1939



Ներկայ ռւսումնափրութիւնը, որ կարգացուած է Ամերիկան Պատմական Ընկերության 34րդ տարեկան համաժողովին մէջ, գումարուած ի Քլիմիլնս (Օհայո, Մ. Ն.), 29 - 31 Նոյեմբերի 1919ին, եւ երատարակուած է Այս Ընկերությունան տարեցրին մէջ (\*), բոլորին ամեանօրմացած է Հայոց մէջ:

Առաջին անգամը չէ որ Հռոմի և Հայաստանի բազարական յարերութեանը ուստամափրութեան առի Հռոմի հայկական բազարականութեան նպատակը մնանութեան և մնկնութեան առարկայ կ'ըլլայ: Հռոմէական պատմութեան և Հռոմի կայսութիւն ունաց ինչպէս նուն Հռոմի և Արևելքի միջն առեւտրական յարաքրութեանց նուիրուած բոլոր կարեւոր աշխատութեանց մէջ այս խնդրին մասին խօսուած է եւ պարզուած են զանազան տեսակիւններ: Բայական է հոս յիշել միայն օտար հեղինակներու այն գործերը, որ, որ, ամբողջութեամբ կամ մասունք, բարզմանուած են հայերէնի,

եւ որոնց ընթեցումը մեծապէս օգտակար է ներկայ աշխատութեան արժեքին մատին գաղափար մը կազմելու համար: Այդ գործերն են.

Ա - Կուրս կինարդ, Տիգրան Բ. Էւսոյ - լուկուլլեան պատերազմները, աշխատափրեց Հ. Գարեգին Գարան Փիլիպան, Վիեննա, 1926:


Բ - Դր. Վերներ Շուր, Ներոն կայսեր արևելեան քաղաքականութիւնը, բարգմ. Հ. Մ. Հապոգեան, Վիեննա, 1930:

Գ - Գիւտերբրագ Կ., Հռոմէական Հայաստան և Հռոմէական ստորագրութիւնները Դ. - Զ. գարերուն, բարգմ. Հ. Մ. Վ. Նարչուան, Վիեննա, 1914:

Հռոմի և Հայաստանի բազարական յարաքրութեանց մասին հայկական տեսակիւնին ծանօթանալու համար, անհրաժեշտ է կարդալ Դոկտ. Հ. Յ. Ալանութեանի Քաղաքական վերաբերութիւնները ընդէջ Հայաստանի և ՀՀ-ունացած անուն գործը (Վիեննաի, 1912):

Անեղորդ չեմ նկատեր ընթեցողին ուշադրութիւնը կրաւիի, մասնաւրաքար ռւսումնափրութեան վերջաւորութեան առի, բէ գույրիւնը խմբագրուած է 1919ին:

Հ. Գլուխինսկի



(\*) DAVID MAGIE, Roman Policy in Armenia and Transcaucasia, and its significance (Annual Report of the American Historical Association, 1919, vol. I, Washington).



# ՅՈՒՄԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿԸ

## ՅԱՑԱՏԱՆԻ ԵՒ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՄԷԶ

Հառմի եւ Հայաստանի թագաւորու -  
թեան միջեւ յարաքերութիւնները սկը -  
ռան եր Մէծն Անտիբորս պարտուե -  
ցու Մէկայիսնէն Մազնեսիոյ ճակատա -  
մորուին մէջ (Քրիստոնէ տառջ 190) :  
Այս պարտութեան հետեւանդով Մէ -  
շեական կայորութեան արեւմտեան  
բաժինը քայլարդան ենթարկուեցաւ ,  
Եւ Հայաստանի բարձրաւանդակն ու  
Երասիսի Հովհանը պարունակող շրջան -  
ներուն ստորագները Հայատակութիւն  
յայնացին Հառմի , որ անոնց տուաւ  
թագաւոր տիտղոսը (1) :

Արտաշէս , որ այս պարտութեան հե -  
տեւանդով արեւելեան բաժնին թագաւ -  
որը եղաւ , ընդգարձակոց իր երկիրը ,  
կցելով առհմանակից շրջանները , մին -  
չեւ որ տիրացաւ հայկական բարձ -  
րաւանդակին մէծագոյն մասին : Իր  
ժայրագոտաքն էր Արտաշատ , արդի Եր -  
ևրանի մօսերը , ուր Երասիսի Հովհանը  
յայնաւով կը կարմէ այն դաշտը , զար  
արդի Հայերը կը նկատեն մարդկային  
ցողին օրբանը :

Արտաշէսի սերունդէն Մէծն Տիգրան  
էր առկայն որ պատճառ եղաւ Հայաս -  
տանի մրայ Հռոմէական լուծին ծան -  
րացման : Իր ծաւալապաշտ փառասի -  
րութեան եւ իր աներոջ՝ պոնտացի  
Միհրզատի հետ զինակցութեան հետեւ -  
անդով պայքարի մտաւ Հառմի հետ :  
Այն ֆախախիչ պարտութենէն վերջ  
ուր կրեց Պոմպէոսէն , Տիգրան ստիլո -  
ւուցաւ . Հաւանինի Արտաշատի մէջ Հռո -  
մէական պահակագործի մը ներկայու -  
թեան եւ Հայատակութիւն յայտնել

Պոմպէոսի , իր թաղը յանձնելով ա -  
նոր , որ զայն իրեն վերագարծուց իրը  
Հռոմէի հնորհը : Այս ժամանակէն սկըս -  
եալ , Հայաստան յաջորդաբար եղաւ  
վասարալ թագաւորութիւն մը արտաշխս -  
եան Հարստութեան շառաւիղներէն մէ -  
կեռն կամ արեւմտեան Փաքը Ասիոյ թա -  
գաւորութեան մը պատկանող Հռոմէա -  
ցած փոքր իշխանի մը իշխանութեան  
տակ , Հռոմէական պաշտպանութեան  
ենթակայ պիտութիւն մը՝ Պարթեաց  
թագաւորին կրտսեր որդույն կամ եղ -  
րորը իշխանութեան տակ , Հռոմէա -  
կան կայորութեան նահանգ մը , եւ  
դարձնալ՝ Հռոմէական թիւարկու -  
թեան ենթակայ երկիր մը՝ պարթեաց  
թագաւորով մը :

Դրեմէի համանման յարաքերութիւն -  
ներ գոյաւթիւն ունէին սակայն ընդմէջ  
Հռոմէի եւ Երմբրիոյ (որ կը համապա -  
տասիսանէն ներկայ Թիֆլիսի շրջանին)՝  
եւ Աղուանից երկրին (այսինքն սառ -  
բին Կուրքի աւազանին՝ մինչեւ Կասպից  
Մայ) , որոնք կը զանուէին Հայաստա -  
նի հրասիս – արեւելեան կողմը : Պամ -  
պէսս այս երկիրներն ալ արշաւեց եւ  
պարտութեան մասնեց անոնց թագաւ -  
որները , ստիլոց զանոնք պատանդ  
տակ եւ խաղաղութիւն կնքել (2) , եւ  
անոնց անունները արձանագրեց ցան -  
կին մէջ այն թագաւորներուն զորոնք  
Հպատակեցուցած էր իրեն (3) : Ամէն  
պարագայի մէջ , տանին մը գրաւուած  
պահեց Թիֆլիսի մօտ Արմասթիգայի  
եւ Աւեամորայի ամրոցները , որոնք  
կը տիրեն ո՛չ միայն Կուրքի հովտին , այլ  
եւ Տարիէլի կիրճին (4) :

Անտոնիոս (Ք. Ա. 83 - 30) շարունակեց Պամպէսի քաղաքականութիւնը: Արտաւազը՝ Տիգրանի որդին եւ յաջորդը՝ Հրաման ստացաւ իր բանակով ոգնելու Անտոնիոսի որ, Քրիստոսի առաջ 36 թուին, Պարթևաց դէմ պատերազմի կը պատրաստուիր, եւ զ. Կանիդիոս Կրասոս վերստին գրաւեց Կոմիկասի Հարաւակողմեան ամբոցները եւ ստիպեց Վրաց եւ Աղուանից Բագաւորները որ Հռոմի հետ գողաշնակցին» (5):

Արտաւազը որդուոյն՝ Արտաշէսի դաշնակալութենէն (Ք. Ա. 34) կը սկզբ երկար շարքը Հռոմէական սահմաններուն, որ այնքան մեծ զեր մը կը խաղան Հռոմի Հայկական քաղաքութեան պատմութեան մէջ: Մերժելով ո եւ է Հպատակութիւն Հռոմի, Արտաշէս զաշնակցեցաւ Պարթևաց արքային՝ Հրահատի հետ եւ Հայատանի իշխեց պարթևական գերիշխանութեան տակ: Հռոմ անձործ չմնաց ասկայն եւ Համոզեց Հրահատը որ լէն Հռոմի ապատամբ վասասլը: Հռոմի գրգռուով Հայատանի Հռոմէասէր կուսակցութիւնը սպանեց Արտաշէսը եւ պատուիրակութիւն մը զրկեց Օգոստոսի կայսեր, խնդրելու Համար որ Արտաշէսի եղբայրը՝ Տիգրան, այն ատեն պատասնդ Հռոմի մէջ, Հայատանի վերադանայ իրեւ Բագաւոր (6):

Հսու այսօ, Տիգրան Բագաւոր պը սակուեցաւ Արտաշատի մէջ Ք. Ա. 20 թուին: Բագաւորութիւնը կատարեց Տիգրիոս Կաւոդիոս Ներոն՝ Օգոստոսի որդեկիրը, եւ Հռոմէական գորախումբեր ներկայ եղան արարողութեան (7):

Այսպէս, Հայատանի վրայ հաստատուեցաւ Հռոմէական գերիշխանութիւնը եւ Հռոմ դրամ կտրեց Հայա-

տան գրաւուած (Արմենիա գափրամ) յակագրութեամբ (8):

Օգոստոս շատ մը յամառ եւ զրեթէ յուսահատական փորձեր կատարեց պահէլու Համար այս գերիշխանութիւնը: Բազմաթիւ փոքր իշխաններ, նոխ Հայոց արքայական տուննէն, յետոյ երբ այս տունը չիջեցաւ, Մարտկոն Ատրպատականէն եւ Կապաղովկիոյ Դէրացի իշխանութիւններէն, Հայատանի թագաւոր Հռոշակուեցան Հռոմի Հնարին: Նոյն ատեն, պարթիւ արքաները ու է ջանք չէին խնայեր զժուարութիւնները յարուցանելու Համար Հռոմի վասալին դէմ եւ Հայատանի կցելու Համար պարթիւ կայսրութեան: Քրիստոսի 1 թուին, Օգոստոսի թուոր՝ Գայիոս, իրը մասնաւոր ներկայացուցիչ Հռոմի կայսեր, կրկնեց տուչութեան արարողութիւնը զոր Տիգրիոսի կատարած էր Ք. Ա. 20 թուին: Բայց Օգոստոսի իշխանութեան վերջերը Հռոմի պաշտպանեալը Հայատանէն վըտարուեցաւ եւ Հռոմի վասալ թագաւոր մը վերահաստանելու Համար ի զործ զրուած բոլոր ջանքերը ի գույք կատարուած ըլլալ թուեցան:

Միւս կողմէ, Անդրկովկասի մէջ, Օգոստոսի դիւնագիտութիւնը լաւազար արդիւնքներ կու տար: Այն զինակցութիւնները զոր Կրասոս պարտադրած էր Վրաց եւ Աղուանից իշխաններուն՝ կը շարունակէին ի զօրումնալ, եւ Օգոստոս այս Բագաւորները անցրուց շարքին մէջ անոնց որ իր բարեկամութիւնը խնդրած էին (9):

Տիգրիոս (Ք. Վ. 14 - 37) աւելի յաջողութեամբ կրցաւ շարունակել Հայատանի Հռոմի վասալ Պետութիւնը մը պահէլու քաղաքականութիւնը: Գերմանիկոս պոնտացի իշխան մը՝ Զե-

նոնք՝ Արտաշատի մէջ պատկեց Հա-  
յոսանի Թագաւոր՝ վասալ Հռոմի  
(10), եւ անոր մահէն զիրջ, որ տեղի  
ունեցաւ չուրջ թ. մ. 35 թուին, ար-  
դայստան իշխանութիւնը արուեցաւ  
Միհրզատի, որ եղայրն էր Հռոմի  
գաղափարից Երերիոյ Թագաւորին (11):  
Զինոնի իշխանութեան օրով, Պարթե-  
ները Հայաստանի դէմ ո եւ է շարժում  
յրբին, բայց անոր մահէն զիրջ, Պար-  
թեաց Արտաշատ Գ. Թագաւորը գրա-  
ւց երկիրը եւ Թագաւոր Հայակեց նախ  
իր Երէց որդին՝ Արշակը, եւ երր Մի-  
հրզատ սպաննեց Արշակը, իր կրտսեր  
որդին՝ Մորդը (12): Հռոմէ ուրիմն,  
Արտաշատ ստիպուեցաւ սակայն Միհ-  
րզատը Թագաւոր ճանձնաբար: Հայա-  
տան Հռոմի վասալ Գևոտութիւն մը ե-  
ղաւ վերստին, եւ Հռոմէական պահա-  
կագործ մը բանակեցաւ Արտաշատի մօ-  
ակը (13):

Հռոմի զերիշխանութիւնը երկար յը-  
աւեց սակայն: Միհրզատ զահընիէց  
եկաւ իր քեռորդին (14) եւ Պարթե-  
աց Վազարը Ա. Թագաւորը պահան -  
ջն որ Հայաստան արուի իր եղար՝  
Տրդատի: Այս որուանջքը պատճառ ե-  
ղաւ Պարթեաց եւ Հռոմի միջն պա-  
սերազիք մը: Նեղոնի կառավարութիւ-  
նը Հայաստան ցիրք Դումիտիոս Կոր-  
րուզունը: Հռոմէական ուժերը արշա-  
ւեցին Հայկական բարձրաւանդակը եւ  
դրաւեցին Արտաշատը: Հռոմէացած ու-  
րիշ փոքր իշխան մը՝ Տիգրան մը՝ Թա-  
գաւոր նշանակուեցաւ եւ Հռոմէական  
պահակագործը Գառնի վերադարձաւ.  
(15): Հռոմի նոր պաշտպանեալն ալ  
սակայն երկար առեն չկրցաւ մնալ ար-  
քայստան պահուն վրայ: Վազարը,  
զայրացած Տիգրանի անպատրուակ մէկ  
յարձակումէն, վերստին իր եղայրը՝  
Տրդատը՝ Հայաստանի Թագաւոր հը-

շակեց (16): Կորրուզոն, անշուշտ  
խորհնելով որ չէր արժեր Տիգրանի Հա-  
մար պատերազմիք Պարթեաց հետ,  
բանակցութեան մաս Հայկական Հար-  
ցին զիւանազիտական լուծում մը զըս-  
նելու Համար: Բաղմաթիւ ձգձգում  
ներէ զիրջ եւ Հակառակ յաղթանակի  
մը, որը Վազարը տարած էր Կորրու-  
զոնի պաշտօնակցին՝ Պայեստոսի վը-  
րայ, Համաձայութիւն գոյացաւ որ  
պարթեազն Տրդատ Հայաստանի թա-  
գաւոր ըլլայ, մնալով վասալ Հռոմի և  
Տրդատ Հռոմէացւոց բանակտեղույն  
մէջ իր Թազը զնէ ներոնի արձանին  
առջն և Հռոմ երթայ զայն վերստին ըս-  
տանալու Համար նոյնինքն կայսրէն (17)

Այսպէս, Օղոստոսի քաղաքականու-  
թեան տեղ Հայկական Հարց նոր լու-  
ծում մը ստացաւ — իրաւախուռութիւն  
Հռոմէացւոց եւ Պարթեաց միջնեւ:  
Պարթիւ իշխան մը կ'իշխէր Արտաշա-  
տի մէջ. բայց իրը վասալ Հռոմի եւ  
միայն՝ Հռոմի կայսեր կողմէ ճանչ-  
ցուելէ զիրջ: Ծնորհիւ այս քաղաքա-  
կանութեան, Փլաւեան կայսրերը (Ք.  
Վ. 69 - 96) կրցան խաղաղօրէն իրենց  
դերիշխանութիւնն ստակ պահել Հայա-  
տանը: Երերիսա եւ Հռոմի Հայկակցւ-  
ուին հնթակայ կը մնար, շնորհիւ Ար-  
մասթիցայի Հռոմէական պահակազոր-  
ցին (18):

Այս քաղաքականութիւնը անփոփոխ  
մնաց մինչեւ Տրայիանոսի (98 - 117)  
իշխանութեան վերջնը, երբ Պարթե-  
աց Թագաւորը փորձ մը ըրաւ, ի հե-  
տուկս Հռոմի, Հայաստանի թագաւոր  
մը կարգելու: Տրայիանոս պատերազմ  
յայտարարեց, արշաւեց Հայկական  
բարձրաւանդակը, Հրամայեց Պարթե-  
աց պաշտպանեալին հեռանալ Հայա-  
տանէն, որը Հռոմէական նահանդի մը  
վերածեց:

Աղբիսանոս փոխեց անմիջական եւ ամրողական կցմոն այս քաղաքական նութիւնը : Հայաստան անզամ մը եւս պարթեւ թագաւոր մը ունեցաւ, սա կայն Հռոմէի գերիշխանութեան տակ , եւ իրաւախունութեան դըռութիւնը , որուն նախաձեռնարկ եղած էր Կորրուզոն , Ներոնի օրով , շարունակուեցաւ մինչև երկրորդ գարուն վերջը : Նոյն իսկ այն պատերազմը զոր Հռոմէի վերուն եւ իր զօրավարները մզեցին Պարթևաց դէմ եւ որուն ընթացքին թէ Հռոմայեցիք եւ թէ Պարթիւները ար շաւեցին Հայաստան եւ Արտաշատ կործանեցաւ , ի վերջոյ չփոխեց Հռոմէի քաղաքականութիւնը : Հռոմէական պահազօրք մը պահուեցաւ նոր մայրաքաղաքին՝ Վաղարշապատի մէջ (19) , զոր Հռոմայեցի զօրավար մը լինեց կործանուած Արտաշատի տեղ : Հռոմէական պահակազօրքերը բանակեցան նաեւ Սեւ Ծովու արեւելեան ծայրը եւ Իրերիոյ ու Աղուանից թագաւորները շարունակեցին կախում ունենալ Հռոմէն :

Հայաստանի հանդէս Հռոմէի քաղաքականութիւնը զանազան փոփոխութիւններ կրեց , բայց այս բոլոր փոփոխութեանց մէջ բացորոշ կ'երեւայ սկզբունք մը որ չի փոփուիք , այն թէ Հայաստան պէտք է Հռոմէական Հակակլոին տակ ըլլայ եւ իր թագաւորը միայն Հռոմէի չնորհիւ թագաւորիք : Հռոմէի եւ Իրերիոյ թագաւորին մինչեւ զոյութիւն ունէր սերտ յարաքերութիւն մը , որուն զինակցութեան անունը կը արուէր , մինչ իրականին մէջ Իրերիս կախում ունէր Հռոմէն եւ նոյն իսկ վասարը էր անոր : Հռոմէական պահակազօրք մը կը բանակէր Այրարաւան գաշտին մէջ , եւ Իրերիոյ մէջ Հռոմէական ուժերը գրաւած էին Ար-

ժասոթիքայի ամրոցը , որ կ'էլուէր թէ Կուրքի հովտին եւ թէ Տարիէլի կիրօնն : Անխուսափելի հարցում մը կը ներ - կայանայ ուրեմն մեր մտքին : Խնչու համար Հռոմ այնքան մէծ կարեւորութիւն կ'ընծայէր այս ըրջանները — այսինքն Հայաստանի բարձրաւանդակը և Արագոսի եւ Կուրքի հովիանները — իր գերիշխանութեան տակ պահելու : Խնչու համար այնքան զօրավարներ եւ բանակներ կը զրկէր այս գերիշխանութիւնը և անունը անւականացնելու համար :

Այս հարցումին պատասխանը կարել լի չէ գաննել երկրին բնական հարսութեանց մէջ : Իրաւ է որ Մեծն Ազեք սանդղ լսած էր թէ Հայաստանի լեռներուն մէջ սակէհանգեր կային (20) , սակայն չէր յանողած գտնել այդ թանկագին մետաղը եւ ո եւ է ապացոյց զոյութիւն չունի թէ աւելի ուշ ժամանակներու մէջ ոսկի փնտուուած է Հայաստանի մէջ : Արագոսի հովտին եւ սատորին Կուրքի աւաղանին միջեւ զըստ նուող լեռներուն պղինձի հանգերը բոլորին անծանօթ մնացած ըլլալ էր թուին հնութեան մէջ : Եւ եթէ Հայաստանի դաշտերը հարուստ եւ բարերեն , սակայն ո եւ է փորձ չէ կատարուած զանոնք Հռոմէական կայսրութեան համար ցորենի շտեմարաններու վերածելու : Ոչ ալ Հռոմայեցիներու նպատակն էր Արեւելքի մէջ փրէսթիթի քաղաքականութիւն մը վարել : Հռոմ սովորութիւն չունէր մարդ կորսնցնելու եւ դրամ մսխուլու լոկ փրէսթիթի համար : Հունոսի եւ Դանուրի սահմանագլուխներուն վրայ Հռոմէական քաղաքականութուինը կը հաստատէ այս տեսակէտը :

Ասկէ զատ , զինուորական անհրաժեշտութիւն մըն ալ չկար : Իրաւ է որ Մոմաշը հռոմէական քաղաքականութուինը կը հաստատէ այս տեսակէտը :

զէժք (21) : Այս տեսութիւնը, որ լայն ընդունելութիւն գտած է, չի համապատասխանելու ստկայն բրականութեան : Ք. Ա. 36 թուին Անտոնիոս և դ. Վ. 232 թուին Անեկրոս Ազեքսանդր ժիայն Պարթևաներու կամ Սատանանաց ոչ արշաւելու համար ոգտառել չեցին այս ացին, որ կը կարէ Հայկական բարձրաւանդակիր և անկէ՝ Երասխի համբով՝ պարսկական Աստրապատականը, և այս երկու արշաւանձներն ալ կատարեալ ճախողանքի ճատնուեցան : Համձէական միւս բոլոր արշաւանձումբերը Հիւսիսյին Միջազդեսքի ճամբարի Տիգրոսի յառաջացան : Միւս կողմէ, Պարթևաները երեք Հոռմէական Հոռկերը բարշաւեցին Հայկական բարձրաւանդակին և վերին Նփրատի համբով, այլ միշտ Մալաթիոյ Հարաւանդովի և մեծ կիրճնին համբաներով : Ակնյայս է ուրեմն որ Հայաստան շատ շիշ ծառայած է իրց «յարձակման մեկնակէտա» :

Թերեւս նշանակութենէ զուրկ չէ այն պարագան որ Տրայանոս, Միջազդեսքի, Ասորեստանի և Բարեկաստանի նոր նահանգներուն տիրելէ վերջ, մաքսատուներ Հաստատեց Նփրատի և Տիգրիսի վրայ (22) : Թերեւս անհինն վարկած մը չէ ենթադրել որ անոնց նման մաքսատուն մը Հաստատած էր նաև Նրասիսի վրայ, Արտաշատի մօռ զանուազ կամուրջին վրայ : Ինչ որ ալ ըլլայ, այս կամուրջը պազուայ մընէր, որ իրապէս մեծ կարեւորութիւն ունէր : Անոր արեւմտեան կողմը կը թիւնը բացատրելու համար կ'ըսէ թէ և Հայաստանի դիրքը, զինուորական տեսակէտով, յարձակման մեկնակէտ մընէ էր Համձայեցւոց կողմէ Պարթևաներուն և Պարթևանց կողմէ Հոռմէականցիներուն պատկանող երկիրներուն

տարածուէր այն կարեւոր ուղին, որ Հայրաստանի բարձրաւանդակը կտրել լով կը տանէր կեզրում և Ըլլըն (վերին Նփրատի վրայ), անկէ՝ Սատապատի վերին Թեւքիթը Ծրմաքի վրայ) և այսպէս՝ դէպի հիւսիս Տրապիզոն կամ Փոքր Ասիրյ արեւմտեան կողմը : Այս հանապարհն է որ օգատագրծեց Կորրուգան իր բանակներուն պաշար ՊՐԵԿելու համար Սեւ Շովէն (23), և այս համբով է որ Տրայիանոս Հայրաստան արշաւեց 114ին (24) : Արտաշատի Հարաւան - արեւելեան կողմէն մեծ պողոտան նրանի հովտէն վար կ'իջնէր, ինչպէս այժմ՝ երկաթուղիքի գիծը (25) : Մէկ ճիշդը կը Հասեւէր զետին զնացքին մինչեւ Կասպից Շով - ուրիշ մը կը Հասնէր Եկրատանա - Համատան, ուրիշ կէ կարաւանի ուղին Կասպեան Դուռներէն դէպի հավաստան և Զինատան կը տանէր (26) :

Եկրատանայի և արեւմտեան աշխարհին միջնեւ երկու ուղին միայն կը բնային գոյութիւն ունենալ : Վասն դի Հեքեստրիի և Զակրոս լեռները իրական պատնէն մըն են իրանեան բարձրաւանդակին և Տիգրիսի աւազանին միշնէ : Այս երկու ուղիներէն մին Զակրոսի կիրճն վրայով կ'առաջնորդէ Խանիքինի ետեւը, և Տիալա զետակին վերին մասին երկայնքը (27) : Աղեք - սանզրի համբան է առ : Միւս ուղին այն էր որ Նրասիսի կ'եզերէր և Հայաստանի մէջնէն կ'անցնէր : Առաջինը պարթևական գերիշխանութեան տակ պիտի մնար, որովհետեւ միայն Տրայիանոս մը կամ Սեւերոս մը փորձեցին Հոռմէական զրաման տակ պահել Տիգրիսի աւազանը, մինչ վերջնինը որիտի զանուէր գերիշխանութեանը տակ այն պետութեան որ տէր էր Արտաշատի և անոր արեւմտեան բարձրաւան-

դակին : Երեւանի գաշտը եւ Հայկական բարձրաւանդակը Հակակլորի տակ պահպատճառ առևտրական եւ Փինանսական առաւելութիւննը բացայաց կ'երեւանի :

Հռոմայեցիննը երբեք չէին կրնար յուսաւ սակայն տէր ըլլալ այս ուղին : Այսքան առեն ալ Պարթեւննը կը տիրէին Նկրաստանայի, կրնային առևտուը դարձնել դէպի Խանիքինի ուղին եւ հռուացնել այն ճամբէն որ Աբախատ կը տանէր : Միւս կողմէ, Իրերիս, Արեւելքի հետ Հազորդակցութեան ուրիշ ճանապարհ մը կը ներկայացնէր, զոր Պարթեւննը կամ Պարսիկննը չէին կրնար խանգարել : Քըրիստոսէ առաջ երրորդ դարուն իսկ, Պատրոկլէս, Անսիոքոս Ա.ի հրամանով խուզարկած էր Կասպից Սովոր եւ տեղեկագրած թէ գոյութիւն ունի առևտրական կարեւոր ուղի մը, որ հիւսիսային Հնդկաստանէն կ'առաջնորդէ դէպի Ուսուո գետը, ուրիէէ, ճամբրու վրայ բեցուելով, վաճառքննը կը Հասնին Կասպից Սովոր, կամ Ուսուու եւ Կասպից Սովոր մէջնեւ ջրանցքի մը միջոցաւ, եւ կամ ցամացային ճամբով (28) : Յետոյ վաճառքննը Կասպից Սովոր վրայէն միւս եզերը կը փոխադրուէին եւ Կուրքի ճամբով մինչեւ նաւազնացութեան կայանը : Այս տեղէն Թիֆլիսի եւ Արմասթիքայի ճամբով Սեւ Սով կը տարուէին (29) : Պատուէսու ալ, որ Հայաստանի եւ Իրերիոյ վրայ Հռոմէական գերիշխանութեան հեղինակն էր, այս ճամբան հետախուզելուած էր : Իր Հետախոյզննը Հայաստանաւ մը Հնդկաստանէն կրնար Հասնի Ուսուու նաւարկելի Հարկաստուներէն մէկուն վրայ տեղ մը : Այստեղէն վաճառքականննը նաւով կրնային դըր-

կուիլ Կասպից Սով եւ անկէ՝ Կուրքի ճամբով : Սեւ Սովէն հինգ օրուուն չափ ժիայն հեռու կէտ մը (30) :

Իրերիոյ Հակակլիոր կ'երաշխաւորէր ուրեմն արեւմտեան ծայրը առևտրական այն ճանապարհէն որ Սեւ Սովէն Կուրքի գետաբերանը կ'առաջնորդէր, Անդրկովկասի մէջն, եւ այստեղէն ալ Կասպից Սովուն միջոցաւ՝ զէպի Վերին Ուսուու : Վերին Ուսուուի Հովիտէն ուղի մը Մերդի ճամբով, Պարիպամիոս լեռնաշղթան կորելով Հերաթ (31) կրտանէր, եւ այս ճանապարհը Հաւանար կը Համապատասխանէր ներկային գոյութիւն ունեցող ճամբուն : Հնդկաստան տանող կարճ ճամբան սակայն Ուսուուն կը մեկնէր Հինտուքուշի լեռնաշղթային մէջն, Հաւանարար Խավացի կիրճին (32) ճամբով Աղեքսանդրիա (Հինտուքուշի մէջ), որ ըստ Պլինիոսի (33) Որտոսպանայէ (այժմեան Քապուէն) 50 մղոն միայն հեռու է : Որտոսպանայի մէջ իրարու հետ կը միանային այն ճանապարհները որ Հերաթէն, Բակուրիայէն եւ Հնդկաստանէն կը մեկնէրն (34) : Աղեքսանդրիայէն (Հինտուքուշի մէջ) եւ Որտոսպանայէն Հանրածանօթ ուղիներ կ'առաջնորդէին Խնդոսի աւազանը (35) :

Ուսուու դաշտը մէկնակէտ էր նաև Զինաստան տանող առևտրական ճամբարհին, ուրիէէ կ'անցնէին այն կարաւանները որ մետաքս կը րերէին արեւմտեան աշխարհին (36) : Ք. Ա. առաջին դարուն, Բակուրիա մետաքսի մեծ շուկայ մը եղած էր : Զինաստանէն մեկնող կարաւանի ճամբանները իրարու կը միանային Քաշկարի մէջ, որ Զինական Թիւրքեստանի հիւսիս - արեւելենան անկիւնը կը գտնուի : Այս տեղէն

շինական վաճառականութիւնը Պատի -  
րի լեռները կը կարէ՛ Լիմինոս Պիւր -  
զուէն վերջ, որը կը յիշէ Ամմիանոս  
Մարկիլինոս (38), և այսուղէն Ֆայ -  
դապասի ճամբով Ռքոս կը հասնէր :

Այսպէս Ռքոսի Հոգիոր առևտրա -  
կան մեծ պողոսայ մըն էր, որուն հետ  
արեւմտեան աշխարհը կրնար յարարե -  
րութիւն հաստատել կապից Մովուն  
և Անդրկովկասի միջնաւ, և կաս -  
ոյից և. Սե. Մովիրուն միջն պարա -  
նոցին տիրանալով, Հոռմ տէր եղաւ -  
նաւ այս ճանապարհին : Ասիկա Հոօ -  
մի պարտադրեց Հարաստանի և. Ան -  
գրիսկասի վրայ Հոռմէական գերիշ -  
խուռաթեան քաղաքականութիւնը, ո՞չ  
թէ զինուրական, այլ անտեսական և.  
առեւրական նկատումներով :

Ճթ. զարուն մէջ, Հնդկաստան տա -  
կադ ցամաքային ճամբաներուն հակա -  
կիսոր Ռուսիոյ մեռքը անցաւ: Ռու -  
սիս, 1801ին սկսալ երր կցեց Վրաս -  
տանի վասար Թաղաւորութիւնը, ըն -  
դորձակեց իր անդրկովկասեան սե -  
փականութիւնները ի վաս Պարսկաս -  
տանի և. Թուրքիոյ, մինչեւ որ, 1829ին, տիրացաւ Սե. Մովուն վրայ  
Փոթիի և. իր սահմանները տարածեց  
մինչեւ Երասիսի Հարաւային և. արեւել -  
ւան կողմէնը և. Կուրի գետաբերա -  
նը (38): Մեծ պարանոցին նուաճումը  
յրացաւ. 1878ին Պարումի գրաւումով:  
Վերջապէս, 1907ին, անդլեւուն Համ -  
բարաւոր Համամայնութիւնը Ռուսիոյ  
տարակով հիմասիյին Պարսկաստա -  
նի հակակիսոր Թեւրանէն մինչեւ աֆ -  
զան սահմանագլուխը երկարող ճանա -  
պարհով միասին: Երկաթուղինները հե -  
տեւեցան ռուսական ծաւալման: Թիֆ -  
լիս - Ալեքսանդրոսով գիծը Երեւանէն  
անցաւ և. Հասաւ Զուրֆա, պարսկական  
սահմանագլուխին վրայ, ինելով Ե-

րասիսի Հոգիոր, և. 1914ի առենները  
շարունակուեցաւ մինչեւ Դաւրէժ, ուրէկէ պիտի երկարէր մինչեւ Թէհրան:

Միենոյն ժամանակ, Ռուսիա ծը -  
րագրած էր Հնդկաստան տանող ու -  
րիշ ճանապարհ մը շինութիւն ալ, որ  
ուրիշ բան չէր բայց եթէ կարաւանի  
հին ուղին, որ Կասպից Մովու և. Ոչ -  
սուսի Հոգիորին ճամբով կ'առաջորդէր  
Հինաւորուչի լինաւզթան և. անկէ  
ալ՝ Քաղաքու և. Հնդկաստան:

1869ին, Ռուսիա ամբացուց Քրաս -  
նովոսոսիք (Կասպից Մովուն վրայ):  
Առոր հետեւեցաւ. 1881ին, այժմու  
Անդրկաստան նահանգին արեւմտեան  
մասին գրաւումը, և. 1884ին՝ Մերզի  
կցումը: Ռուսական տիրապետութիւնը  
այսպէս տարածուեցաւ մինչեւ Ռքոսու:  
Հոս ալ երկաթուղին յաջորդեց կըշ -  
ման: Անդրկաստան գիծին շինութիւ -  
նը սկսաւ. 1880ին: 1886ին գիծը հա -  
սաւ մինչեւ Մերզ, և. 1895ին, երկա -  
թուղիի ճիւղ մը շինուեցաւ Մերզէն  
Քուչքա, աֆղան սահմանադլուխին  
վրայ (39):

Անգլիացի ռուսատեացները երկա -  
թուղիի այս գիծին շինութիւնը նկա -  
տած են զէպէ Հնդկաստան ռուսական  
յառաջնազգման կարեւոր քայլ մը  
մը (40), և. ցոյց տուած են թէ Խու -  
սիոյ մերձաւորութիւնը որքան կը գիւ -  
րացնէ Հնդկաստանի գրաւումը: Պա -  
թում - Պարու գիծին շորհնիւ, կ'ըսեն  
անհնիք, Օտիսային Մերզ զինուրուսկան  
առաջումները կրնան կատարուիլ 4 - 5  
օրուան մէջ, և. վերջին կայարանը՝  
‘Քուչքա’ 75 մղոնի չափ միայն հեռու -  
է Հերաթէն: Ինչ որ ալ ըլլայ, Անդր -  
կաստանի գրաւումով, Ռուսիա ապա -  
հովեց Հնդկաստան տանող Հիւսիսյին  
ուղիներուն հակակշիոր: Քուչքային  
մեկնող ուղին Հերաթ կը տանի և. այն-

աեղէն դէպի արեւելք՝ Քապուլ, կամ  
դէպի հարաւ - արեւելք՝ Քանտահար  
(41), մինչ ուրիշ ճամբայ մը եւս զո -  
յութիւն ունի որ Զարծուիէն (ուր եր -  
կաթուլին կը կարէ Ոքոսոց) Քիլիֆ կը  
յանգի՝ գետին վրայ նաւարկութեամբ,  
եւ հոնքէ՝ Քապուլ, Պալսի (հին Բագ -  
տրիոյ) ճամբով, Հինտուքուլի մէջէն,  
շատ մատենալով առեւտրական մեծ ճա -  
նապարհն (42): Քապուլէն Փեշավար  
(Փունճապի մէջ) հեռաւորութիւնը 172  
մղոն է միայն:

Անդեւսպարսկական վերջին զաշնա -  
գիրը կը թուէր անդիմական հակակը -  
շիոց տարածել դէպի արեւմուտք Հե -  
րաթէն Երասխ եւ Հայաստանի սահ -  
մանապլուխը և Հնդկաստանի հետ կազ  
հաստատել Պարսկաստանի միջոցաւ:  
Այս կապը արեւմտեան աշխարհին հետ  
կրնայ հաստատուիլ երկու ճամբով -

մէկը Զակրոսի կիրճն է, որ համաստ -  
նէն Տիգրինի աւազանը և Պաղեստինի  
երկաթուղին կ'առաջնորդէ Ասոնիքինի  
ճամբով, միւսը Հայաստանի մէջէն  
անցնող ճամբան է, որ կը յանդի կամ Սեւ Մովսէ վրայ Պաթում կամ Տրա -  
պիզոն, եւ կամ Հայկական բարձրա -  
ւանդակին մէջէն՝ Անատոլու եւ կ. Պո -  
լիս:

Միջադեռքի զբաւումը կը թուի  
Մեծն Բրիտանիոյ ապահոված ըլլաւ  
Զակրոսի ճամբուն հակակշիուը, սա -  
կայն Հայաստանի ապագայ զոյավի -  
ճակը տակաւին չէ որոշուած: Այս տէ -  
րութիւնը որ պիտի հակաշչոէ զայն,  
նոյնիսկ Հառմայեցւոց շափ, տնտե -  
սական և ուղմագիտական մեծ կարեւո -  
րութիւն ունեցող պողոտայ մը եւ Մեր -  
ձաւոր Արեւելքի մէջ գերակշիռ դիր -  
չի մը տէր պիտի ըլլայ:

## ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

---

- (1) Սորարոն, ԺԱ.:
- (2) Պուտարես, Պուտես, Դիոն, Լէ., 2 - 5:
- (3) Ազայիանոս, Միհրդատականի, 107:
- (4) Սորարոն, ԺԱ., Դիոն, Լէ., 1:
- (5) Սորարոն, ԺԱ., Պուտարես, Անտոնինոս, 34, Դիոն, Խթ., 24:
- (6) Անկիւրական Յուշաքան, Ե., 24, Տակիսոս, Տարեգրուրինինի, Բ., 3, Դիոն, Խթ., 9:
- (7) Անկ. Յուշ., Ե., 24 - 28, Սուետոն, Տիբ., 9, Տակիսոս, Տարեգրուրինինի, Բ., 2, Դիոն, Խթ., 9:
- (8) Eckhel, Doctrina Numorum, VI, p. 98:
- (9) Անկ. Յուշ., Ե., 53:
- (10) Տակիսոս, անդ, Բ., 56, Սորարոն, ԺԲ.:
- (11) Տակիսոս, անդ, Զ., 32 - 33, Դիոն, Խթ., 26:
- (12) Տակիսոս, անդ, Զ., 33, Դիոն, Խթ., 26, Յուլիսոս, Սոր. Հնուր., ԺԲ., 2, 4:
- (13) Գամենի ամբողին մէջ: Տակիսոս, անդ, ԺԲ., 45: ՀՄՄՏ., Սորարոն, ԺԱ.: Անտարակայս Երասխի հարկառու Գամենի գետակին վրայ:
- (14) Տակիսոս, անդ, ԺԲ., 44 - 49:
- (15) Տակիսոս, անդ, ԺԳ., 6 - 8, 39 - 41, ԺԳ., 23 - 26, Դիոն, Խթ., 16:
- (16) Տակիսոս, անդ, ԺԵ., 1 - 2, Դիոն, Խթ., 20:
- (17) Տակիսոս, անդ, ԺԵ., 24 - 31, Դիոն, Խթ., 22 - 23:
- (18) Քրիստոսի 75 քուին զրուած արձանագրուրեան մը համաձայն, որ հոն զանուած է: Տես C. I. L., 6052 և Cagnat, Inscr. Graec., ad Res Rom. pert. III, 133:
- (19) C. I. L., III, 6052:
- (20) Սորարոն, ԺԱ.:
- (21) Հռոմեական Կայսրուրեան Նահանգներ, Բ., անգլ. թարգմ., էջ 37:
- (22) Fronto, Princ. Hist., 509 N., յիշուած Մոմսոնէ, Նահանգներ, Բ., էջ 75:
- (23) Տակիսոս, Տարեգր., ԺԳ., 39 - 1 :
- (24) Դիոն - Քսիփիլ., ԿԲ., 18 - 19:
- (25) Tab. Peutingerina, Sec. X., Miller K., Itineraria Rom., p. 654 f.:
- (26) Tab. Peut., Sec. XI, Miller, Itin. Rom., pp. 781 f, 792 f:
- (27) Tab. Peut., Sec. X., Miller, Itin. Rom., p. 791 f:
- (28) Հիմ զրողները կը բուին հաւատացած ըլլալ թէ Ռիսոս Կասպից Մովլը կը քափէր, և Մինչեւ նոր առևնները զետին ստորին զնացքին եւ Կասպից Մովլը միջեւ խորուրին մը Ռիսոսի հիմ ամկողինը կը Ակատուկը: Այժմ սակայն ընդհանրապէս կը կարծուի թէ Կասպից Մովլը հնուրեան մէջ շատ աւելի դէսի արեւելիք կը տարածուէր բան ներկայ ժամանակներուն մէջ, և ամ-

Հէ որ միաս կատայից Խովուն  
աղեան մասին մէջ քափէր:  
աղբին ամփոփումը տես P. Kropot-  
kine, Géogr. Journal, XII (1898), p.  
306 - 310:

(29) Ստրաբոն, ԺԱ., Պամիռն, ԲԱ.  
Պատ., Դ., 58:

(30) Պամիռն, ամդ, Զ., 52:

(31) Tab. Peut. Sec. XI, Miller,  
Itin. Rom., p. 794 f:

(32) Ազեխանդր կը բարի այս կիր-  
ճեն անցած ըլլալ դէսի Միսիս ուղ-  
ղուած առեն: Տես Արքանուն, Վերին Փ-  
Ազեխանդրի, Գ., 28 - 29:

—(33) ԲԱ. Պատ., Զ., 61:

(34) Ստրաբոն, ԺԱ. և ԺԷ.:

(35) Ritter, Erdkunde, II, p. 723:

(36) Herrmann, A. Die alten Sei-  
denstrassen zwischen China and Sy-  
ria, Berlin, 1910, p. 5 f:

(37) ԻԳ., 6, 60:


(38) Quadflieg, Russische Expan-  
sionspolitik, 1774-1914, Berlin, 1914  
p. 112:

(39) Քաշմակոսոսիէն Քուշբա եր-  
կարուդիով հեռաւորութիւնը 753 մզոն  
է: Baedeker, Russia, 1914, p. 514:

(40) Curzon, Russia in Central A-  
sia, London 1889, p. 267 f:

(41) Հերարդէն Քապուլ 500 մզոն է,  
Հերարդէն Քանտահար՝ 389 մզոն: Տես  
Քըրզըն, ամդ, էջ 418:

(42) Քիլիֆէն Քապուլ Պալիսի նամ-  
բոլ՝ 380 մզոն: Քըրզըն, ամդ, էջ 418:



7m<sup>2</sup>/h  
2600

E

ԳԱԱ Եիմնարար Գիտ. Գրադ.



FL0514589